



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

ՏԸ Զիւրիքանց ՌՕՎԿ

ԳԵ

"  
Առըստ ոգի

ՀՅՈՒՆԻԿԻ

1877

# ՍՊԻՐԱԺԻ ՈԳԻՆ

ԴՐԱՄ ՏԵ ՁԻՒՄԲԻՆԱԿԱՐ

ԹԱՐԳՄԱՆԵԱՑ

Յ. ԱԳ. Ա. Հ. Ա. Ն.



## ԶՄԵԼՈՅԸ

Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՐԵԱԼՈՒՑՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ


1877

# ՍՈԿՐԱՏԻ ՈԳԻՆ

ՏՕՄԻ ՏԸ ՃԻՒՍԹԻՆԵԱՆԻ

60ՀԵԹՐԱ.՝

ՀԱՀԱՐԱԾՈՅ Բ. ԱԶԱՏԱՆ Ի ԲԻ  
ԹԱՐԴՄԱՆԵԱՑ  
Յ. ՍՊ. Ա. Ճ. Ա. Ն.



ԶՄԻԹԹԱՆ

Ի ՑՊԱՐԱՆԻ ԱՐԵԱԼՈՒՄՈՅ ԱՐԱՐԱՏԻԱՆ

4877

Էւդր Հայոց թագավորական պատմութեան  
Թագավորական պատմութեան հայոց պատմութեան

Հինգիւրի 12 Տարի  
1880

Առ. Ի մեծաբան արժանաւարգ պարոն Պուկասոն  
Գ. Պալլաշարեան ,

Զօնէ  
Թարգմանիչն :



## ԵՎՀԿ ԳՐԱԴԱՐԱՆ

Սոյն փոքրիկ ճառն ի Հայ փոխելով, խօսք  
Մալ իմ կողմանէ կը յաւելում:

Փիլիսոփայական ուսմանց վերաբերեալ մատե-  
նից՝ մեր ազգին մէջ նուազութիւնը աններելի  
թերութիւն մ'է : Ազգաց մէջ գէպի վերանո-  
րոգութիւն եղած ճիգը՝ այդ ուսմանց ծաւալու-  
մէն կը րդիմի : Ժողովարգ մը՝ որ այդ ուսմանց  
ճաշակ չունի մարդկութեան մէկ մասը կազմե-  
լու արժանիքէն զուրկ է, անասնութիւնն է իւր  
բաժինը Հայ ժողովուրդը՝ եթէ գ-բազդարաշ  
չունի՝ առ այդ ուսումն ձեռնհաս զիտնականներ  
և հեղինակներ, գոնէ թարգ մանիչներ ունի . և  
կը մայ միջոցներ հայթ հայթել : Բանի արդիւնա-  
րար պիտի ըլլար Հայ թարգ մանչաց քրախնքը՝  
եթէ ժողովրդեան ձեռքը շարունակ վէպեր  
տալու տեղ՝ ուսումնական և փիլիսոփայական  
մատենիկներ ընծայէին անոր ծարաւի մոքին .  
Սիսալ է կարծել, թէ գեռ կանուխ ըլլաց այդ  
ժողովուրդին, Մարդուս մէջ փիլիսոփայութիւ-  
նը բնական է . յայդ կը ճնի բանական է ակը :  
Ժողովուրդին մտային հորիզոնը ընդարձակելու  
կամ նորա բարոյական հանդամանքը արդիւ-  
նաւորելու համար վէպերը՝ այնքան արժանի  
գեր մը չեն խաղար, վէպերուն մեծ մասին  
վնասը զդալի եղած է ազգին այն մասին մէջ  
որ, առանց հիմնական սկզբան մը հետեւու,  
ազգին առագայն կազմելու պատրաստուած է :  
Վէպերուն օդուտը խիստ սահմանափակ է, և  
տուած կը թութիւնին խիստ անձու կ ըջանակի

մը մէջ կըպարագրի : ինչ որ մարդուս կրթութեան և զարդացման հարկաւոր է՝ նախապէս, իւր գոյութեան նպատակին, և իւր ինչութեան վրայ գալափար մը կազմեն՝ է :

Դաստիարակութիւնն ու կրթութիւնը՝ անցանելի և անանց կեանքին, եղծանելի և անեղծաշխարհին մէջ անդորր կեալու համար պատրաստուած գեղագիրերն են . ուստի գոքապարտաւոր են կենաց և գոյութեան գաղտնիքին հանդամանքէն իջնալ:

Ցաւ է որ մեր ազգին ձեռնհաս մասը՝ խիստ լքեալ թողած է այդ վիճակը : Ժողովուրդ մը՝ որ գրական մարդը լքեալ և գրականութիւնն անմշակ կըթողու՝ ինքինքը լքեալ և անմշակ կըճդէ : Լքումն ու անմշակութիւնը կորուստ և մահ կ'արտագրեն :

Եւրոպական ժողովրդոց նախանձելի վիճակն ու փառքը, այդ ուսմանց կըպարտաւորին : Վէպէ թէկէ անոնց գրական փառքը կազմելու առաջին միջոց կարծուած ըլլայ, սակայն այժմ մանկական խաղ մ'է գարձած : Վէպերը հրատարակուած ըլլալու համար կըհրատարակուին հիմայ . . . հեղինակինն է փառքն ու արդիւնքը և ոչ ժողովուրդին : Եւրոպացւոց նմանութիւնն իւր վրայ հրաւիրող ազգի մը համար ներելի շկրնար ըլլալ, կարծեմք, փիխոփայական և ուսումնական հանդամանք հայթայիթող գրեանց թերութիւնը : Քաղաքակրթութիւնը լոկ շպարի և ձեռյ մէջ չլրանար : Մարդու զգեստ հագնող կապիկը՝ բանական չկրնար ըլլալ : — Էական հշդութիւնն է՝ որ զձեւ կըկատարելագործէ :

\* \* \*

Կերենի թէ սոյն փոքրիկ երկին հեղինակը ոգեկանութեան կուսակից է : Մէջ բերած բազմաթիւ վկայութիւններով՝ ապացուցանել կուզէ ոգիներու նախագոյութիւնը, և նոցա՝ մեր մոլորակին և մարդոց վրայ ունեցած ազդեցութիւնը, կամ, ըստ ոգեպաշտից, մարդոց հետունեցած հաղորդակցութիւնը :

Այդ առեղծուածը լուծելու, կամ այդ անդունդը շափելու կարողութիւնը առ այժմ տրուած չէ մեզի . բայց քանի որ կարծիք յայտնելը ներելի է, ուստի կըփութամ յայտնել:

Անդրմարդկային էակաց գոյութիւնը՝ հաւանական կրնայ ըլլալ : Արդարեւ ինչու չ'ենթադրեմք թէ տիեզերաց որ և է մէկ կէտին կամ մոլորակին վրայ բանական արարածներ կան, մինչդեռ արեգակնային գրութեան մէջի մոլորակաց ոչ այնքան մեծն ու նշանաւորն եղող երկիր մոլորակը իւր վրայ կըպարունակէ բանաւոր արարածներ, զմեզ : Աստեղագիտութիւնը կ'ապացուցանէ յայտնապէս՝ որ երկիրը ոչ այլ ինչ է, եթէ ոչ համագոյութեան մէջ գտնուող միլիօնաւոր աշխարհաց մէկ անհատը : Արդ, կարելի չէ արդեօք ենթագրել որ այդ միլիօնաւոր աշխարհաց գէթ հազարաւորք իրենց վրայ պարունակեն բանաւոր էակներ : Անիրաւ է կարծել որ բանաւոր արարածներ կրելու առանձնաշնորհութիւնը, երկրագունդին միայն նախասահմանուած ըլլար, մինչդեռ համաստեղութեանց մէջ՝ իրմէ շատ մեծ և նշանաւոր գիրք ունեցող մոլորակներ գոյ են :

Իրօք աշխարհիս պատմութիւնը արեգակին պատմութիւնն է : Կեդրոնական ահագին կոյտին մէկ աննշան անհատն եղող հիւլէ մը՝ յաւիտենականութեան ժառանգութիւնն է : Կեդրոնական ահագին կոյտին մէկ աննշան անհատն եղող հիւլէ մը՝ յաւիտենականութեան ժառանգութիւնն է :

դ շութեանց միայնակ առանձնաշնորհեա ք չը-  
կընար ըլլալ . Մեր մոլորակին գոյութիւն առ աղ-  
բերը արեգակն է , ամեն զօրութիւն արեգա-  
կէն յառաջ եկած կազմութիւն մէջ :

Վայրափիսադրիչ զօրութիւնը՝ արեգակին կը  
պարտաւորի իւր գոյութիւնը և ընթանալու  
կարողութիւնը . վասնզի անորմէ գոյութիւն  
առնող Երկրադուսդին ծոցին մէջ կըկալմուին  
մետաղն ու հանքածութը : Ամեն՝ կենդանի՝ իւր  
կենդանական զօրութիւնը՝ արեգակէն գոյացած  
բոյսերէն կըսատանայ : Թողայն նոր կարծիքը՝  
թէ արեգակն իսկ ուրիշ ահագին կեդրոնական  
գունդի մը կըհպատակի , և անկէ կառնու իւր  
էական զօրութիւնը . սակայն ձգեմք այժմ այդ-  
դրութիւնը իւր մոնուկ հառակին մէջ , և դառ-  
նամք մեր խնդրոյն թէ , քանի որ գոյութեան  
մեծ և վերջին կէաբ Երկիրը չէ այլ առայժմա-  
րեղակը , տարածութեան մէջ զետեղուած այն  
ահադին մարմինը՝ իւր բալորտիքն ունենալով  
միլիոնաւոր աշխարհներ , ուստի կրնամք հետե-  
ցունել որ շատ աշխարհերու և ընծայած ըլլայ  
թանձր կամ նուրբ , կամ աւելի մեր չ'երկակա-  
յած ծանրութեամք մարմիններով շշապատեալ  
բանական էակներ :

Դեռ զԱստուած բացարձակին և զաղափարա-  
կանին մէջ , այսինքն որևէ աշխարհէ գուրս , և  
ամեն աշխարհի մէջ , որևէ մէկ կէտի վրայ ան-  
հաստատ և տարածութեան մէջ անպարագրելի  
հոչակող կրօնքը չ'իշխած , ամենէ բանաւոր և  
փիլիսոփայական կրօնքը արևապաշտութիւնն  
էր . Արեն է մեր բուն հայրենիքը . արեն է մի-  
լիօնաւոր աշխարհներու ստեղծիչը , և նոցա  
մասնաւոր աստուածը : Ապա անիրաւ չէ ընդու-  
նիլ որ արեւ բանաւոր արարածներ , մարմնա-  
պատ կամ ոչ ոգիներ լցուցած ըլլայ ուրիշ աշ-  
խարհներու մէջ և ։

Աակայն այն ենթագրութիւնը՝ թէ մեր մոլո-  
րակէն գուրս գ տնուող անդրմարդկային էակ-  
ներ կրնան ներդորձել երկրագունդիս մարդոց  
վրայ . թէ միշտ կըհազորդակցին նոցա հետ , թէ  
նոքա միշտ ենթակայ են երկու , բարի և չար .  
ոգիներու , այդ հանելուկը թող ոգ եպաշտք և  
կրօնքները լուծեն , իրենց անմեղ և յարգելի  
պատրանօք . Մարդկութիւնը յաճախ ենթակայ  
է անխուսափելի պատրան աց , իւր զանազան  
շրջաններու մէջ խիստ հաճելի , և խիստ ալ ան-  
հեղեղ ցնորից մէջ ինկած է : Շատ անգամ աս-  
տուած հոչակած է զինքը . շատ անգամ ալ  
իրմէ գերագոյն աստուածներու , կամ գեր-  
մարդկային բանական արարածներու հաւանած  
և առ նոսա պաշտամունք տարած է , մինչև որ  
հասաւ այն ժամանակը որ , իւր անճառելի խոր-  
հրդոց յեղափոխութեամբ , այդ գերագունու-  
թիւնը մասնաւորեց , հարթեց , կոկեց , և տիե-  
զերական ամբողջ գերիշխանութիւնը բացար-  
ձակ կամքի կամ անձնաւորեալ է ի մը վրայ  
կայսուց : Անդ անօր կանգ առնուլը աւելի օ-  
գուտ և բարիք ըրաւ մարդկութեան . կշիռը  
ստուգուեցաւ ուզուած ծանրութեան շափը  
տալրվ , և զրօները նշանակութիւն ունեցան և  
թուանշանը առ ջենին առնելով . Յայնժամ կա-  
րելի եղաւ իմանալ թէ գ կազմող թիւերը շ  
անդամ շ թուանշաններն են . . . .

Ստորդ է արդեօք որ այս բացարձակ և ան-  
վրիպելի հաշիւ մ'է . ճշմարտութիւնը բուն ա-  
տոր մէջ կըկայանայ արդեօք : ինչ փոյթ ,  
մարդկութեան ընարելագոյն մեծամասնութիւ-  
նը առ այդ հակած է : Ուսումնական զննու-  
թեանց հակամէտ մտաց համար , արդ էն ամեն  
ինչ երկրայական է : Ժամանակ եղած է ուր  
մարդ իւր գոյութեան վրայ տարակուսած է :

Ընդ հանուր մարդկութեան համար այդ գրու-

թեանց ևոչ մին բացարձակ գոհութիւն մը  
առթած չէ : Այդ գրութեանց իւրաքանչիւրն  
ալ աւելի տխուր եղած են մարդկութեան զա-  
նազան կարգի մասանց ումանց :

Որքան յաճախ կըհարցունէ մասախոհ մարդն  
ինքնիրեն թէ արդեօք հարկ է կրել այն կեան-  
քը որ իրեն համար անտանելի է , որ տադնա-  
պալի և ապերջանիկ է . հարկ է արդեօք իրեն  
կարօտեալներուն և սիրեցեալներուն օգնելու  
համար ապրելու նեղութեան հանգուրժել : Հարկ  
է արդեօք Սիրելոյ համար կէս դարէն աւելի  
կենաց դժնդակ ժամերուն տոկալ : Հարկ է  
արդեօք , վերջապէս , առանց իւր գոյութեան  
բուն նպատակին , և հանգերձեալի մը վրայ դո-  
հացուցիչ գաղափար մը ունենալու՝ կոյր ձգ-  
տում մը ընել դէպի առաքինութիւն , և կամ  
մղութիւն , անընդհատ փափաք մը ունենալ  
դէպի կեանք , էութիւն , և փայրիեան մը դե-  
րեզմանէն դողալ : Այս , այս հարկաւորութիւնը  
բնագդումներ են , գերագոյն զօրութեան մը  
ստիպումներն են , կոյր և անողոք բնութեան  
մը դաւերն են՝ որոց որս է մարդկութիւնը , և  
որոց մերթ կամայ և մերթ ակամայ կըհնազան-  
դի առանց գիտանալու թէ ինչպէս կամ ինչու  
կըհնազանդի :

Ինդրոյն դառնամք :

Մարդ երր ոգեկան զօրութեամբ , իւր ոգի-  
ով , երկիր մնլրակին մինոլրտները բարձրա-  
նար , կընաք արդեօք ուրիշ կէտի մը վրայ ե-  
ղող էակի մը ներգործել : Ո՞ գիտէ , Սակայն ո-  
գեկանք , կամ ոգեպաշտք , այս գրութիւնը՝  
գիտութեան առջե անլոյն , և յաղթական թող-  
լու նպատակաւ , գուցէ փորձով , և համոզեալ ,  
կըփութան բսել երբէք հեռաւորութիւն չկայ  
ոգիներուն համար , (pour les esprits point de dis-  
tance.)

Այս դաւանութիւնը՝ անմիջական ենթադրու-  
թիւն հանել կուտայ մեղ՝ թէ ոգիք մասնաւոր  
աստուածներ կամ ամենագէտներ , Օտուսիւն  
են , թէ նախնի գիցարանական դարուց անուղ-  
ղակի հետեւորդութիւն կընշանակէ այդ :

Սակայն մեր տկար կարծեաց հաւանական  
թուածը , և այժմու նշանաւոր գլուխներու  
ու-  
մանց պնդածն այն է թէ ինչպէս ամեն մոլորակ  
նոյնպէս երկիրը՝ չըներէր որ իւր բանական ա-  
րարածոց զգայական զօրութիւնը՝ իւր միժնողոր-  
տէն դուրս թափանցէ , և անդինըը բարա-  
բերութիւն մը ունենայ :

Այս բանս գաղափարելու համար , նախապէս  
դիտելու է թէ , բնական օրինաց կարդը կամ  
ընթացքը ինչ կերպ յարարերութիւն կրնայ ու-  
նենալ ամենակարող՝ և սահմանաբար կարող  
էակաց հետ , վասնզի գերագոյն էակի մը հրամա-  
նին տակ դործող ոգիք , անհրաժեշտ է որ գե-  
րագոյն զօրութեան մը ստացիներն ըլլան :

Մալէպրանչի գլխաւոր սկզբունքն թէ վա-  
տուած մասնական կամքերով չըզործէր Տիւ  
ո՞այլ ոչ որ ու վոլութիւններու պահանջանքների՝  
որ ոգիները ևս չեն կարող իմ կամք քու մասնա-  
կան կամքերով մեր կամքութիշն վրայ ներգոր-  
ծել . Գիտութիւնը կըփկայէ որ ոչ ինչ պատահար  
վերատեսչական հօկողութեամբ չըփատարուեր  
բնական օրինաց մէջ : Այդ օրինաց մասնական  
շեղումը կամ ընդհատումը՝ մէկ հունաւոր էսի  
մը անհուն էսի մը ըրտած մաղթանաց արդիւնքը  
չէ : Ռամիկական և ոչ գերազանց կրօնքն է որ  
կընդունի զայդ , Եթէ որկէ ոգիի մը միջնոր-  
դութեամբ կարենար ատանկ բան մը տեղի ու-  
նենալ , ինչ հեշտեաւ պիտի վարձատրէի առա-  
քինի անձ մը զոր կըսիրեմ , և պիտի պատու-  
հասէի մոլի մը զոր կատեմո եթէ պատահին  
դոքա , իրենց պատճառն ունին գիտութեան

առջե՝ որ միջիօնաւոր աշքեր ունի :

Պատմական պատահարք աւելի զօրաւոր կերպ պով կատացուցմնեն այդ էակաց մեզ հետ անառինչ, հետեւաբար մեր վրայ անազդեցիկ ըլլալը : Բարեպարիշա ժողովուրդներ աւելի հաշածանք կրած են, և աւելի տառապած՝ գերադոյն էակաց անունով քան ամբարիշտ ազգեր պրք, եթէ մաղթանաց կամ աղաշանաց արդիւնքով բարիին բարի և շարին չար տրուէր, բնականաբար պատուհասի և ոչութեան պիտի գատապարտուէին : Հոս ևս պատափանել կրկարծեն ոգեպաշտք գինչ որ իննդրադին համար բարի կրթուի ոգիին, ուխտն իւր արդիւնքը, ելլիցաւէ, կունենայ” : Այսինքն թէ մարդկային արարած մը բան մը կրխնդրէ վերնային նախախնամութենէն, հարկու իւր խնդրածը բարի կարծելով, առանց սակայն բացարձակապէս գիտնալու թէ խնդիրն ըստ ինքեան բարի է արդեօք, մինչդեռ խնդրոյն բարիութիւնը կամ չարութիւնը ստուգապէս կշռել Անտուծմէ ետև ոգեցոց միայն վերապահեալ է : Այս իսկ, ոգեպաշտական գրութեան համար, իւր հաւատոյ հաւասարակշռութիւնը պահնելու, և վէճէ երես գարծունելու խիստ յարմար դիմաբանական ձեւ մը ըլլալով, ենթադրել կուտայ մեզ կրկին մեր տկար համոզումը, առանց պնդելու, թէ բնական օրինաց և մարդուս վրայ—մարդն ալ բնական օրինաց և մարդուս վրայ—մարդն ալ իշխող և ազդող զօրութիւն մը չեն կարող ունենալ անդրմարդկային էակներ : Բնական օրինքին ընթացքը անյեղի պայմաններով կրքալք, Անձրեւ հաւասար կիջնայ հողին և ժայռին վրայ, հաւասար կոռոզէ շարին և բարիին պարատէզը : Աստղունք անտարերսար կրպալան մեղաւորին և անմեղին գագաթին վրայ : Աբեր գակը ըստողիր, այսինչին ուխտով, հաւասար

լոյն կըրաշիսէ մեռելին գագաղին և փեսային առագաստին : Փոթորկարեր ամսգերը միենոյն սպառնալիքը կուտան ծովահէնին և իւր հայրենիքը մարծողանմեղպանդուխտին նաւուն :

Գոսիթ միի մէկ տաճարին մէջ երբ նաւաստեաց ընծայած պարգևները ցցունել կուգէին Դիակորաս առ Մելքոն յան վիխսովիային—աղատուածները միացն ի հաշիւ կառնուին, բաւ նա, խըղդուածները զուրկ են այդ հաշուէն, թէւ նուքան հաւասար ուխտուեր բրած էին—ճիշտ է այս, տաննկ պարագայից մէջ նպաստաւորը միացն կըլիշուի : Այսպէս ըսել կուտայ ֆիլալէթին է բնան :

Ի՞նչ կոնայ ըլլալ ողիներուն ուղղակի մարդոց վրայ ներդործութեան հաւատալուն հեռուեանք—ամեն բանի կարերիութիւն . . . նոյն իսկ էրածց : Եւ սակայն հրաշըն իսկ խորհուրդին դիմակին տակ պահուած՝ գիտութեան առջե խարերայ և լուծեի պատահար մ'է :

Գարզվ այն հաւատոյն, թէ մարդ գերեզմանէն անդին նոր կեամք մը կըսկսի, թէ հոգւոյ անմահութիւնը ստուգապէս գոյութիւն ունի, թէ կան կէտեր որոց վրայ հոգիք մշտնջենապէս երանութեան վիճակուած և կամ պատուհասի գատապարտուած են, զայդմանէ մեր կացութիւնը չըներեր առայժմ իմօսիլ : Ի՞նչ բանի որ բացարձակապէս կըհաւանիմք, այն է թէ մարդերը հոգեկան գոյութեան մը, անասուն արարածոց ևս, գոյութեան չհաւատայ, կերեկի թէ այնքան յիմար կըրլայ որքան յիմար կըթուի ինքիր ներկայ գոյութեան վրայ չհաւատացողը Հոգին և նիւթը անբաժանելի են, միոյն չգոյութիւնը միւսին ալ չգոյութիւն կըրամադրէ, Ասկայն գերեզմանէն ետև մարդուս իւր անհատական յատկութեան վերապահումը, զարմանակի մտածութեանց տեղի կուտայ :

այնքան զօրաւոր քննութեան մը առջեւ կըցնդի վերստին մարմնական վերստացումը : Կրնայ սասոյդ ըլլալ թէ մարդ երկրագունտին վրայ մեռած ատեն յաւիտենականութեան ո դիտէ որ կէտին մէջ կըծնի . թէ մեռնիլը ծնիլ է , թէ հոգին՝ մարմնոյն մէջ բանտի , գերեզմանի կամ արդանդի մը մէջ եղածի նման անկէ ելած ատեն կըծնի , թէ մարդ իւր մահէն ետև կանմահանայ , և իւր շրջապատէն կամ պահարանէն ելնելէն ետև կըսկսի տիեզերաց մէջ ապրիլ , մարդկութեան սրտին և խղճին մէջ մշտնջենապէս կեալ . Ստոյդ է այս . Յիսուս տասնեխնը դարէ ի վեր մեռած է , բայց ստոյգն այն է թէ տասնեխնը դարէ ի վեր կապրի , և ո դիտէ քանի՛ հաղարաւոր և միլիօնաւոր դարեր ևս պիտի ապրի մարդկութեան մէջ , մինչդեռ իւր երեսուն և երեք տարիներուն մէջ մեռած էր նա՝ և չէր ապրէր տիեզերաց մէջ , այլ միայն հրէաստանի քանի մը դիւզերուն մէջը : Զկայ երկիր մոլորակային մեծ մարդ մը՝ որ այս ժամուս Յիսուսի չափ , որ կտպրի , պատկառանք իշխանութիւն , և ազդեցութիւն ունենայ մարդկութեան վրայ : Այսպէս ահա կընդունիմք հոգւոյ անմահութիւնը , և գերերմանէն ետև անձնական կամ անհատական յատկութեան վերապահումը :

Արդ հեղինակին այն համոզումը՝ թէ տարածութեան մէջ կան ոգիներ՝ որք անընդհատ ըղմեղ կըկառավարեն , և միշտ ընկերակից են մեղի , ինչպէս Սոկրատի ոգին , գանազան հարցութերու ասպարէղ կըրպանան , սակայն անձուկ ըլլալով այս ասպարէզը և շունենալով նպատակ այս փոքրիկ երկը քննադատել այլ միայն կարծիք մը յայտնելու անմեղ նպատակին յանդիլուղելով , առայժմ կըթողումք այդ դժուարացն հանելուկը , և առանց պնդելու մեր տկար

կարծեաց վրայ , Սոկրատի և Քրիստոսի մէջ եղած տարբերութիւնը բաղդատելու համար ժամանակոյի հետ խառնելով մեր տկար ձայնը կ'ըսեմք :

«Մեծ էր Յիսուսի՝ իւր կրից վրայ ունեցած իշխանութիւնը : Զկայ փիլիսոփայ մը՝ որ Քրիստոսի նման ապրած և մեռած ըլլայ առանց մնափառութեան և տկարութեան : Կոյր համոզում մ'է Սոփրոնիկի որդին՝ Մարիամի որդիին հետ բաղդատել , Անհուն է համեմատութիւննին : Սոկրատ առանց ցաւոյ և խայտառակութեան մեռաւ , որով իւր պատիւը ցվախճան պահեց . այլ եթէ իւր մահը՝ զիւր կեանքը շըպակէր , երկբայելի էր որ ոնափառ իմասսակէ մը աւելի համբաւ ստանար : Կըսուի թէ բարոյական դիտութիւնը Սոկրատ հիմնեց . այլք իրմէ առաջ բարոյական էին : Ոոկրատ անոնց օրինակ համգիսացաւ : Արգարութեան սահմանը գծելէն առաջ Սոկրատ , արդէն Արքութիւնէս արդար էր : Դեռ Սոկրատ հայրենափրութիւնը պարտաւորութիւն ըլլալը չքարոզած , Լէսնիտաս՝ իւր կեանքը հայրենեաց նուիրեց : Սրարդացիք Սոկրատէն առաջ գութիւն փողովուրդմ'էին : Աշխարհի , մանաւանդ Յունաստան մէջ շատ էին առաքինի մարդիկ մինչ՝ դեռ Սոկրատ առաքինութեան սահմանը չէր գծած :

«Մակայն Յիսուս քնաւ իւր քաղաքցւոց շըպարտաւորի զուտ և գերագոյն բարոյականաթիւնը , բուն ինքն իրմէ քարոզե օրինակ հանդիսացաւ :

«Մեծամեծ իմաստութիւնը կոյր նախանձու մոլեգնեալ մարդոց մէջ յայտնուեցաւ , այլ դիւցազնական առաքինութեանց պարզութիւնը՝ երկրին ամենէն անարդ անձը մեծացաւց :

«Սոկրատ՝ իւր բարեկամաց հետ խաղաղ՝ իմաստափրութեան պարապած մեռնելով իւր

մահը ցանկալի է, այլ թիսուս ամբողջ ազդէ մը  
անարգանք, հալածանք և չարախօսութիւն  
կրելով՝ անհնարին ցաւերու մէջ մեռաւ . . .  
ինչ զարհուրելի մահ :

«Սոկրատ թոյնը առած առեն՝ վայն պատրաս-  
տողը լալով օրհնեց, այլ թիսուս կոկծալի չար-  
չարանաց մէջ իւր անողորմ թշնամիներուն հա-  
մար աշօթք ըրաւ :

«Սոկրատ մէծ հանճար մ'էր, իւր մահը այդ-  
փառաց պատշաճ : Թիսուս Աստուած մ'էր, իւր  
մահը այդ փառաց արժանի»:

Մինչդեռ հոչակաւոր մարդ մը, Ճ. Ճ. Ռու-  
սոյ, այսպէս կորոշէ Քրիստոսը Սոկրատէն, այլք՝  
դարձեալ հոչակաւոր մարդեր, անմտութեան  
կնիքը կուղեն դրոշմել այն սքանչելի նահատա-  
կին ասառած այժմն ճակատին վրայ :

Ո՞վ իրաւացի է :

Ամեն անհատի իւր մասնաւոր համոզումը :  
Արով բարեպաշտ քրիստոնեայն պէտք չէ որ  
դայթ ակղի և դժարի մեր ամենասկրեթի Փրկչին  
—Աստուծոյ համար՝ երբ այսպիսի, ըստ երեսյ-  
թին, անճահ խօսքեր լսէ . վասնզի գիտութեան  
և փիլիսոփայութեան սահմանին մէջ ամեն ե-  
ղելութիւն և պատահար զննելի, և մանրակր-  
կիտ գիտակէն անցնելու գատապարտուած է :  
Գիտութիւնը՝ իւր ֆիլիտական և քիմիական, և  
փիլիսոփայութիւնը՝ իւր բնագանցական գոր-  
ծիքներով՝ մարդկութեան վերել կեցած՝ իրենց  
ժանրակշիռ . . . առեղծուածը լուծելու աշխա-  
տած առեննին բնական է որ համեմապին անանկ  
կէտեր՝ որք մերթ մեր սրտին քաղցր միմիթա-  
րութիւն տան, և մերթ մեր սիրտը վիրաւորեն,  
գիտնականը և փիլիսոփիան, ըստ հիման, ոչ այս  
և ոչ այն կրօնքին չեն վերաբերիր : Կղզիացեալ  
են նոքտ, և մոքով մարդկութեան բարձրը  
գտնուելով լոիկ մնջիկ նորա ճակատագիրը ի-

մաստասիրելու վիճակուած : Գիտունն է որ կըսէ  
«հանճարը մուաւորական և բարոյական անկում  
մ'է» : Դուցէ զայդ բարդ իսկ՝ իւր բարձր հան-  
ճարէն՝ այդ անկման վիճակուած ըլլայ :

Ինչպէս մոլութիւնն առաջինութեան, նոյն-  
պէս մոլորութիւնն ալ ճշմարտութեան հետ ըն-  
թացակից է . որպէս ստուերն առարկային :

### Յ. Սկ.ԱձեԱՆ

ԱՐԴՅՈՒՆԻ ՈԳՏԵՐ(1)

三

«Պետք է ըստ քի որ միաբը յիշաւ-  
րաբար աւելի զերազանց է. արդեօք այն  
որ չիք կընամարդի ինչ որ չկ կարծ  
ճանաչել ինք, քի ոչ այն՝ որ ինքովինքը  
կարող կընամարդի ճանաչելու ամեն ինչ  
որ գոյ է»:

( $\eta_{\text{L}}^{\text{c}}$  :  $\mu_{\text{optimal}}$   $\approx$  0) (2)

«Եղիաւաստամբ՝ որ կան բաներ՝ որը  
տեսանելի չեն ազաց, ոչ ալ զգայի շօ-  
շափելեաց, թէ՛ ոչ խոշորացոյցը եւ ոչ  
ամենանուրք զործին չեն կարող հայի  
նոցա, որքան ալ կատարեալ համար-  
ուին. թէ՛ դոքա հաւասարապես կըխու-  
սին ճաշակելիքէն, նուսոսելիքէն, եւ  
լսելիքէն, եւ սակայն ընդունեակ են բա-  
ցարձակ ստուգութեամբ մը հաստատ-  
ուուեյու:

(թ. Ճողովը Յառաջախնդիրը կազմութեաց է) (3)

Այս մէկ քանի տօղերը շարադրելով՝ նպատակս ոչ թէ Սոկրատի, այլ՝ Սոկրատի ուժին վրայ խօսիլ է, որ իրօք տարբեր բան է :

### (1) Le démon de Socrate.

(2) Guizot, *Etudes morales*.

(3) Th. Jouffroy-Préface des esquisses de philosophie morale.



Անանի մտախոհութեան արխանի սիւթ մ'է այս՝ ամեն ընտիր իմացականութեանց կողմանէ որք կ'ախորժին կենաց գաղտնիքին խորը թափանցելու : Այս նշւթը կըպատշաճի նաև ուսմանց քանի մը կարգաց որք լքեալ են դժբաղդաբար և հազիւ թէ ճանաչուած այս երկրիս մէջ՝ որ դրականութիւնը և կենաց պահանջումները իրենց մթին ծածկոյթով կըսքողեն մեր ապագային վիճակը, և աւազ, կ'արդելուն զմեղ յաճախ ասուածագիտական(1) ճշմարտութեց բարձր օրբավայրը մտնելէ :

Սակայն խորշիլ ուղելով իսպառ այս մեծանուն փիլիսոփային պատմական նկարագրութիւնն ընելէ, կրնամ միթէ վայրիկ մը կանգ չառնուլ իրաւանց և ճշմարտութեան այս մեծ առաքեալին առջև, որ նախնեաց ամենէ գիտունը և կատարեալը եղաւ :

Հատին հեղինակ մը ըսած է, եթէ առաքինութիւնը ըստ ինքեան գնահատելի ըլլար, հարկ էր որ Սոկրատ ամբողջ փիլիսոփացից լաւագ զննու օդտակարը նկատուէր : (2)

Քսէնոփոնի Յիշտառական թէրայ Սոկրատոյ՝ դործոյն առաջին գերքը՝ յայտնի կերպով կ'ապացուցանէ որ Սոկրատ ոչ անաստուած մ'էր, ոչ ալ երիտասարդութեան մոլորեցուցիչ մը, թէ ընդհակառակն ամեն առաքինութեան, բարեպաշտութեան, բարեկեցութեան, պարզութեան, անշահասիրութեան և համեստութեան օրինակը

(1) Teosophique.

(2) Si virtus Per se ipsam aestimetur, vitæ magister optimus.—Val. Max. lib. III cap. IV.

տուաւ : Յայտ է նաև որ Դելֆեան Պատգամին(1) կողմանէ Տարդոյ իմաստագոյնը հոչակուելու արժանացաւ :

Երբ մէկը՝ այսպիսի բարձր աստիճանի մը մէջ բոլոր այս յատկութիւններով կ'օժամի, երբ՝ իւր հանճարին զօրութիւնով՝ իւր դարէն մեր կըբարձրանայ, խստ իրաւունք ունի, ոչ միայն իրեններէն այլ բոլոր ապագայ դարերէն՝ գերազանց մարդ հոչակուելու : Իւր ժամանակակիցներուն հիացումը շըբաւեց իւր փառաց, այսօր իսկ ամեն քաղաքակիրթ աղանց մէջ Սոկրատի անունը իմաստանի համանաւնն եղած է :

Ստոյգ է ուրեմն՝ որ հա բարձր և մեծ մարդ մը կըդատեմք, այս ինչ դիտունը կամ այն ինչ իմաստասէրը չէ, այլ՝ Սոկրատն է քանի մը եկեղեցական Հարց կողմանէ Աստուծոյ Տարդիրուն կոչուողը : Այս միակ այնքան պատկառեի անուան նոյն իսկ Պատգամը սա խօսքով միայն կըցաւ պատասխանել, որ ամեն ինչ կըբովանդակէ Տարդոյ ամենէ իմաստանը :

Սոկրատի ամբողջ փիլիսոփայութիւնը կընայ սա միակ սկզբունքով լուծուիլ, որ բուն իւր խօսքն է :

Փիլիսոփայութիւնը Տակառան առաւմն է :

Մահք, ճակատագրային այս օրէնքը, այն ընդհանուր վախճանն է առ որ կամայ ակամայ ամենքս ալ կըմերձենանք :

Ոմանք՝ անհոգ և ներկայ կեանքէն կուրացած կը անսն առ այս վախճան, ոմանք ալ գողդոջուն և երկիւզալի :

(1) Oracle de Delphes.

Առաջինները ակնկալութիւն մը յաւանին , և եթէ ունին բան մը՝ ոչութիւնը ամեն բանէ նախամեծար կըհամարին : Իրենց բանաւորութիւնը լոկ անսանելի և զգալի իրին առջև կըխոնարհի , վաղուան օրը փայտերին չէ :

Երկրորդները՝ ունին ակնկալութիւն մը , այլ տիրուր է և աղօտ : Կասկածն ու երկիւրը կարծենս անդունդին ետք կընետեն զիրննք , ցնորսեալ յերկիւզէն՝ կանդ կառնուն այն բերանաբաց անդունդին առջև՝ որուն միւս կողմք՝ երկնային արդարութիւնը կընդուշարեն :

Դէմ առ դէմ երկուստէք չեն համարձակիր հաստատապէս սոյն մշտնշենի առեղծուածով ժալ , քանզի կըդդան տկարութիւննին և ոչնչութիւննին , և կըտեսնեն որ տիեզերք օրինական բաղադրութիւն մ'է զոր մենք չեմք ստեղծած , և որք մեր վրայ կըծանրանան հակառակ մեր ամեն ինքնասիրութեան և բաւականութեան :

Մահը բնութեան մէկ խայճն է :

Կահարեկէ զմեղ իւր շահուն մէջ : Մթին քող մը կըծգէ մեր և իւր մէջտեղ՝ ասլադայն մեզմէ ծածկելու համար : Ո՛վ որ կարենար գերեզմաննին անդին տեսնել , չուզէր պիտի երկար ատեն տիեզերաց մէկ հիւլէին (Երիտրուն) վրայ մնալ : Երկրիս վրայ կրած տառապանքը կամաւ փշրել պիտի տային իրեն՝ զինքն այս ցաւաշատ մոլորակիս վրայ կաշկանդող շղթաները : Շքեղ կենակցութիւնք անհանոյ պիտի թռէին իրեն : Երկիւզն ու կասկածը՝ ալ չպիտի կընային աղեղել իւր վրայ : Մահուան սարսափը աներեղի

պիտի ըլլար ճշմարիտ լուսոյն ճառագայթից առջև : Այս ամենը կարելիութիւն ունի , ալ կը մնայ մարդուս մեկնիլ , լուծեալ օրինաց ահարկու հետեւութիւններէն ետև՝ ալ կըդադարի տառապելէ , սակայն գիտակցութիւնն ու ֆիզիական ցաւը կըհսկեն , և խսպառ դողնիդողն կըկեցունեն զինքը ահարկու անցքին առջև : Դոքա այն երկու մեծ խրտուիլակներն են զորսութիւնը կըյարուցանէ մեր առջև , վասնզի կամաւ մեկնիլը ծուղակ մ'է յառաջադիմութեան համար : Կենդանի էտկաց մէջ՝ ոչ ևս հաստատութիւն երկրիս վրայ , ոչ ևս ընտանիք , բարեկամք , ոչ ևս պատասխանտառութիւն գործոց , և ոչ իսկ յառաջացումն գիտութեանց մէջ , ամեն յառաջադիմութիւն դադարէր պիտի իւր նախնի ընթացից մէջ , պիտի ըլլար մի մոլորակ՝ վիճակեալ առ ի կանխել յաստեղային գերիշխանութիւն լքեալ հանապազ և բարձի թողի եղեալ՝ աշխարհաց շրջագծին մէջ : Ահաւասիկ բարոյական զարհուրելի փոփոխումներ՝ որք (եթէ իզիսի մջին քողքամարդուն վրայ չիջնար հաստատօրէն) իրենց բուն պատճառ զմարդ պիտի ունենային : Այդպիտի եզրակացութեան մը առջև իմացականութիւնը ահաբեկիելով յետս կընկրիկ և կըհնազանդի :

Եւ սակայն փիլիսոփիայօրէն գիտելով , այս տիսուր ըմբռունումները այս սոսկալի ուրուականը որք զմեղ կըզարհուրեցնեն , ալ իբաւունք չունին գոյ ըլլալու :

Եթէ բնութիւնն զմեղ կըպատրէ ահաբեկելով , կըպատրէ նաև իւրղութեամք . քանզի մա-

հը գոյութիւն չունի ինչպէս որ մենք կերևակակցիք : Փոխակերպութիւն մ'է միայն , և փոխակերպութիւնը բնաւ ըստ ինքեան ոչնչաւթիւն չլշանակէք :

Երևելին Լայսնից կըսէ «Մահը , ծննդեան պէս , փոխակերպութիւն մ'է» :

Ստուգիւ մահ չկայ բնաւ , այլ յարատեև և յօժարակամամբողջ աշխարհի յառաջնթացութիւն մը դէպի այն ընդհանրական դեղէցկութիւն և կատարելութիւն ընդ որու Աստուծոյ գործերը կըյաջողին , որով աշխարհ միշտ առմի լաւագոյն պայման կընթանայ :

Ասանկ կիմանար ահա Սոկրատ . քանզի նա կընախատեսէք՝ որ բնութեան այս արկածը , զոր մենք մահ կըկոչեմք , ոչ այլ ինչէ , եթէ ոչ նոր գոյութեան մը սկսումք :

Եբբ կրիտոն կըհարցունէք Սոկրատի թէ ինչպէս կուզէ որ թաղեն զինքը , Սոկրատ ըստ անոր—Օπօս ձն Յօնիոնթէ , և այս գե լանցէն բառ սկզբան ունի առ առ առ առ էնքնչառ նման : — Ինչպէս որ կուզէք , և կընաք զիս շշափել եթէ շնուրիմ ձեզմէ :

Ահաւասիկ քիչ խօսքով , այն վիլիսովայութիւնը , այն ուսումք , որոյ համար կըսէք թէ ներշնչուած էք իրեն (ինչպէս նաև բոլոր իւր գործողութիւնները) ընտանի ոգիէք մը՝ որ պատմութեան մէջ Սոկրատի ոգին անունով ճանչցուած է :

Մյու համազումք , որ Սոկրատի նման մարդու մը կողմանէ տածուիլու տարօրէն կըթուի , աւելի ևս տարօրէն կըթուի եբբ զգամք թէ անանկ փիլիսոփայէ մը կըբղխի՝ որ բնաւ մոլորած չէ մերափիղիգի ամպերուն մէջ : Իւր զրկեալ

կեանքը՝ բաւական կըցուցունէ մեզ՝ որ խիստ հեռի էք նա՝ լւր ականջին չնչ'զ այն խորհրդաւոր ձայնը իրը ցնորք ըմբռանելէ : Սոկրատ գերազանցապէս վարժ մարդ , ինչպէս ամեն բան , լցուց նոյնպէս իւր քաղաքացիութեան պարտաւորութիւնները , ի պատերազմի , որովէս ի խաղաղութեան , երեկի հանդիսացաւ իւր քաջութեամբ , մասնաւորապէս Դանակիրի և Բոտիթէի մէջ՝ ուր Ալսիպիադի կեանքը փրկեց և Դելիոմի մէջ նոյնպէս Քսենոֆոնի կեանքը :

### Բ.

Շատ անդամ ըստած և կրկնուած է ամեն պարագայից մէջ , թէ այն մասնաւոր ոգին , որ զՄոլիրատ կըկառավարէք նորա գրծոց իմաստուն ընթացքին մէջ , գուցէ ուրիշ բան չըր , այլ իւր խրատուց աւելի ծանրակշռութիւն տալու համար ի գործ ածուած դաւ մը կամ աւելի ցնորք մը՝ որ իրեն եբբ աստուածային ներշնչում մը կարծել կուտար զիւր գիտակցութեան կամ բարձր բանաւորութեան արագ և հաստատուն երեղիթները :

Ըստ Արեւէի , Սոկրատի ոգին աստուած մ'էք , ըստ Լագթանսի և Թէրթիւլիէնի , սատանայ մը : Պղատոն կըսէք թէ , այս ոգին (1) աներեցոյթ էք : Մաքսիմալ թիր կըյաւելուր թէ , այս՝ Սոկրատի կողմանէ խղճի խայթ մ'էք միայն իւր ընութեանը խստութեան և արագութեան գէմ :

Բոնրոնաթոս կըհաստատէ թէ , աստղն էք որ

(1) Հեռու:

ի ծննդենէ կ'իշխէր յոյն փիլիսոփային , և Մոնաթաները այն կարծիքն ունէր , թէ սա՝ ի Սոկրատ կամքի ճշմարդու գրգիռ մ'էր որ առ նա կըներ կայտնար առանց իւր բանին խորհրդոյն :

Այս զանազան գնահատութիւնք , մանաւանդ Արիւլէինը և Պղատոնինը , կրնան նկատողութեան առնուիլ այսօր ուրիշ տեսութեամբ մը : Արդի ոգերանութիւնը(1) անանկ յառաջադիմութիւններ ըրած է որ՝ անկարելի է մեղ կարծել թէ Սոկրատ իւր քաղաքացիները խորելու համար դաւ գործածէր : Այդպիսի նենդ ամուսնութիւն մը չեմք ընդունիր մենք մարդոց ամենէ իմաստունին կողմանէ . քանզի այդ՝ իւր չհաւատացածը այլոց հաւատալ տալ է , ֆոքրոդիսութիւն և մտային մեղկութիւն մ'է այդ : Ի ճշմարտութեան մրայն մեծ է մարդ :

Պատրանք մ'էր արդեօք , կամ ինչպէս կըսէ արդի գիտութիւնը ցնոր(2) մ'էր այս : Մերօրեայ գիտնականաց ոմանք վայրիկ մ'այսպէս կարծեցին :

Գ. Ֆ. Լէլիւ , անդամ Ֆրանսայի լնսթիթիւնն , հրապարակաւ ուսուց և Սոկրատի ոդին անունով գործոյն մէջ հրատարակեց թէ Ալթէնքի անմահ փիլիսոփան մտաց խանդարում մը ունէր : Սակայն մինչդեռ Սոկրատիմար էր , նոյն իսկ Քրիստոս , այն ամենաբարձր զոհին Մեսիան , այն ամենէ գերազանց հոգեկան բնութիւնը , այն սքանչելի կենսատու զօրութիւնը ազատ չէր այդ վիճակէն :

(1)Spiritualisme.

(2)Hallucination.

Տօքթէօր Մորոյ տը թուր՝ ծայրայեղ նիւթապաշտութենէ կուրացած , գողգոթայի նահատակին երկնային ճակատին վրայ խենդութեան կնիքը կըդրոշմէ : Ըստ իւր կարծեաց , հանճարը տեսակ մը մուաւորական և բարոյական անկումէ :

Պ. Լէօրէ , իւր հոդեբանական հատուածոց մէջ , աւելի հեռուն երթալով , ոչ միայն զիրիստոս , այլ ամեն մարդարէներն ու առաքեալ ներն իսկ ճշմարիտ խենդեր և ցնորեալներ կընկատէ : Եթէ ճիշտ է այս , ի՞նչ կըլլայ մեր վիճակը , ուրեմն ի՞նչ հիման վրայ պիտի հաստատեմք այսուհետեւ մեր հաւատքն ու դաւանանքը , պարտաւո՞ր եմք արդեօք այս խելագարը(1) խումբին առջև խոնարհիլ որք սակայն զաշմարէ յեղաշրջեցին : Եւ եթէ ուսուցիչք խենդէ էին , եթէ նոցա ընծայած ամեն մեծագործութիւնք և մեծանձնութիւնք ջղային տկարութեան մը արդիւնքն էին՝ ի՞նչպէս պիտի կընայինք , ապադային մէջ , զաշակերտներն ըմբռնելու Պղատոն Ակադեմիոյ կարապը , Սիւնիոմիր բարձրէն իւր Փիլիսոփայութիւնը Յունաստանի քարոզած առեն՝ ուրիշ բան չպիտի ըլլար՝ այլ խելայեղմարդու մը տիսուր աշակերտը , և մարտիրոսք նոյնպէս առաքեալք յիմարներ :

Մարդկային մտաց այդպիսի խոտորումներու դէմ , սիրան ու բանաւորութիւնը կըդժարին . քանզի չեմք կընար խղճի մոտք ընդունիլ որ այժմեան գիտուն ճանչցուած քանի մը տիսուր անձնականութիւնք՝ իրաւացի ըլլան , քանի որ կըհամարձակին այդպիսի մոլորութիւններ և ան-

(1)Məniaque.

տեղութիւններ ընդունվել:

Յանձնապատճենութիւնը, բարոյական կուրութիւնը, քամահրանքը, նոյն խահ համբաւ մը ունենալու իդէլ՝ այն միակ պատճառներն են, որք 'ի ծաղր կը մղեն այս մոլորեալ միտքերը և նուազել կուղեն այն գերագոյն մարդոց աղդեցութիւնը, որք հակառակ, մեր ամեն գետութեան և հպարտութեան, կարող եղած են մարդ կային հասարակութեան անմասչելի մթնութաները բարձրանաւ:

Թէ ինչ էր Սոկրատի ողին, լաւ հասկնալու համար հարկ է զդալ, ոչ միայն աստուածային պայծառ տեսութեամբ, այլ՝ արդի ճշմարիտ դիտութեան ամեն վերաբանութեամբ և համոզմամբ՝ թէ մարդ արարչագործութեան վերջնակէտը չէ, թէ այս կեանքէս արտաքս ուրիշ էակներ, խիստ աւելի կատարեալ քան զմեզ, դոյ են ստուգ ապէս :

Բանաւորութիւնը թոյլ չտար մտածել որ բատեղագործութիւնը անմիջապէս մարդուս վըրայ կանդ առնու, քանի որ այսքան հաստատուն յառաջընթացութիւն մը կայ :

Աւելի հեռին, իւր վերև միթէ Աստուած չէ միայն, կրնայ միթէ կասկածիլ ոք՝ թէ մարդկաշյն արարածը էութեանց նոր շղթայի մը սկըումը չըլլայ, էութեանց՝ որք, աստիճանաբար մինչեւ առ Աստուած բարձրանան: Այն ուրուագիծը, զոր կը տեսնեմք այնքան անփոփոխիլի կերպով մարդուս հետեած, ստորին բնութեանց շղթային մէջ, չպիտի շարունակուի արդեօք իրմէ գերագոյն եղող բնութեանց մէկ

կարդին մէջ, որուն առաջին օղակը պիտի լինի՝ իւր հոգեկան վիճակով, ինչպէս որ իւր նիւթական վիճակով՝ մարմնոց շղթային վերջինն է: Ո՛չ, այս աշխարհու չէ և չլինար ըլլալ արարչագործութեան վերջին կէտը. դեռ բան մը կայ Աստուծոյ և մարդուս մէջ տեղ:

Մեզմէ դուրս, և շատ ալ մեզմէ գերագոյն բանական էակաց՝ գոյութիւնը՝ ամենէն հին և ամենէ տիեզերական կարծեաց մէկն է: Սակայն այդ կարծիքն այժմ ստոյդ իրողութիւն մը կրգառնայ այն մարդոց համար՝ որք երևութից ամբողջութիւն մը ուսած զննած, և հաստատած են նման նախնեաց, որք սակայն՝ չեն կարողացած մեր ժամանակուան պէս արամարտանօրէն բացատրել:

Ամբողջ հին պատմութիւնը, արդի ամբողջ պատմութեան նման, լի է այս տարօրէն իրողութիւններով՝ որք մահուընէ ետև ինքնութեան(1) մնայունութիւնը կ'ապացուցանեն, և կրնայ ըստուիլ որ մարդ կութեան պատմութիւնը խիստ պիտի նուազէր, եթէ այս մերթ անդիտակից, մերթ ներշնչութեան կամ նախախնամական միշամութեան ստուգութիւնը ապացուցանող ազդու գաղտնիքը վերցունէին :

Մարդկային արարածը՝ վայրկենապէս գերմարդկային արարածոց հետ հաղորդակցութեան դնող յափշտակիչ(2) միջոցները ոչ միայն Սոկրատի և ներանձնաւորաց(3) ծանօթ էին, այլ ամե-

(1) Moi.

(2) Exstatiue.

(3) Contemplatif.

Նէ հզօր և գործունեայ հանճարաց և կրօնադիտաց իսկ :

Սոյն համեստ երկիս նպատակը ուղածիս պէս թոյլ չար ինձ՝ որ տեսանելի աշխարհին՝ անտեսանելի աշխարհի հետ ունեցած հաղորդակցութեանց յատուկ եղող ինդրոյն խորերը թափանցեմ։ Այնպիսի տարօրէն և զարմանալի իրողութիւնք կան, զորս, թէև ընկճեալ ընդստուգութեամբ, այլ յանձնապաստան և հպարտ մարդկային բանականութիւնը ցնորական եղելութեանց կըվերածէ :

Սակայն, ամբողջ մարդկութեան վկայութիւնը՝ աւելի կ'արժէք քան կղզիացեալ մարդու մը կարծիքը որ՝ կենաց ուրիշ նպատակ չճանաչէր, այլ՝ լոկ երկրային զուարճութիւններ, և մահուընէ ետեւ ոչութիւնը :

Անտի—երկրային էակաց հաւատալու գժուարութիւնը անշուշտ նուազ պիտի ըլլար, եթէ աննի-ն բառին վրայ վերացաբար ըմբռնում մը ըլլուէլ, որ տրամաբանօրէն ոչինչ կընշանակէ :

Այս աշխարհէս արտաքս ապրող՝ ազատ էակ մը անշուշտ պէտք է որ ափեզերաց մէջ վայր մը ունենայ : Հարկաւոր չէ բացարձակապէս՝ որ այդ էակը, մարդուս իւր մոլորակին վրայ ունեցած մարմնոյն նման, միշտ կարծր մարմին մը ունենայ : Մարմին մը կրնայ աւելի կամ նուազ կարծր եղած ըլլալ, առանց սակայն նիւթ ըլլալ է գագարելու : Ամեն էակք, որքան ալ նուրբ նկ ատուին կամ իրենց կենդանի երկոյթականութեան տեսիլը ըմբռնուին, ճշմարիտ գոյութեամբ մը կազմուած են, քանի որ՝ իրի մը էու-

թեան առանց գոյացական իրականութեանը անկարելի պիտի ըլլայ իրենց (Եւհայ) իրական արդիւնքներ յառաջ ածել։ Ի՞նչ է որ կրնայ ստուգել՝ որ կաղահանդոյն(1) կոչուած բնութենէն դուրս՝ երբէք ուրիշ որ և է բնութիւն չկայ : Զօրութիւնք էամալու համար համրկ է արդեօք որ տեսանելի ըլլան նոքա : Այլ մենք իսպառ հակառակը կըտեսնեմք: Մեծամեծ զօրութիւնք մեծամեծ յայտնութիւնք՝ միշտ աներկոյթ գոյրծիչներու արարքն են :

Գոնէ մի վայրկեան կրնայ միթէ երկակայել մէկը՝ առանց բնաւ նիւթոյ մասնիկ մը ունենալու՝ անմարմին տարօրէն էակ մը, մտացածին մը լու՝ անդադար կազմակերպի երկելի առ գործէ և անդադար ընկերակցի երկելի աթենացւոյն : Անշուշտ ոչ: Եւ ահա թէ բնշու եկեղեցւոյ չարք, զորօրինակ Օրիժէն, Ս. կղեմէս Աղէքսանդրացին, Ս. Խէքը, Ս. Գրիգոր Նազանսի, Ս. Ամբրոսիոս, Ս. Բերնարդոս, և այլ աստուածադէտք միշտ նպաստիւք կըխօսին հըրեշտակաց մարմնականութեան : Ս. Յովհաննէս թեսաղոնիկեցին վայն կըհաստատէ նմանապէս ըսկըլ թէ միմիայն Աստուած կայ անմարմին և առանց ձեռյ :

Ս. Բերնարդոս կըյաւելու քոլոր արարածք կրնան պարագրելի(2) ըլլալ, որովհետեւ մարմին ունին, թէև այս մարմինք մերկններուն չեն նմանիր : Աստուծոյ միայն վերագրեմք բացարձակ աննիւթականութիւնը, քանզի յայսնի է որ ամեն ստեղծեալ ողի՝ նիւթեղէն գոյութեան

(1) Gazeiforme.

(2) Circonscrit.

մը կարօտութիւն ունի՞ :

Ֆաթ , ժերդ գարու անուանի դաղղիացի եւ պիսկոպոսը՝ միւնոյն կարծիքն ունի : «Ամեն արած , կըսէ նա , նիւթ է : Աստուած միայն աննիւթ է» :

Թերթիւլիէն կըհաստատէ թէ հոդիին նիւթականութիւնը Աւետարանէն ապացուցուածէ :

Ըստ Արիստոտի , «Հոգին՝ առանց մարմնոյ վերացական(1) իր մ'է» :

«Զուտ ոգի մը , կըսէ Լայպնից , դասավիք պիտի ըլլար տիեզերական դասաւորութենէն» :

Գ.

Երևելին և սրտագրաւն Եւրիպիտ կըսէր

Օ՞ս մε ուստի ռան մε ուստի .

«Չըպիտի կընաս զիս համոզել , եթէ նոյն իսկ համոզես» :

Վասնորոյ երբէք դիտաւորութիւն չունիմ ընթերցողներս համոզելու : Մարդ՝ չկրնար իւր հաւատացածը պնդել , սակայն իրաւացի է զայն առաջադրել , մանաւանդ երբ բանաւորութիւնը , իրողութիւնները , վկայութիւնը և մեծամեծ վաւերացումներ մեր համոզումները կըհաստատեն : «Բ'վ որ իւր կարծեաց վրայ քաջութիւն չունի , կըսէ Շանֆօր , մարդ չսեպուիր նա , այլ իր մը»<sup>(1)</sup> Ուստի ես ալ , իմն կառաջադրեմ , այլ երբէք զ՞և է մէկը ուրիշ կարծեաց իշխողութեան , նոյն իսկ Սոկրատինն ալ ըլլայ , հպատակեցնելու յիմարական նպատակը չունիմ : Ամեն ոք աղատ է դատելու թէ այս մեր յա-

ռաջ բերելիք մեծանուն մարդերը՝ իրաւունք ունինին արդեօք , թէ յանպատէհս կըհաւատային , ոչ միայն ողեկան բնութեանց գոյութեան այլ սոյն էակաց մարմնականութեան՝ զորս մենք աննիւթ կոչելու սովորութիւնն ունիմք :

Բասդալ իւր անմահական գործոց մէջ համարած է թէ քանաւորութեան վերջին քայլը ճանաչելն է թէ , կայ իրաց անհունութիւն մը որք զինքը (բանաւորութիւնը) կըդերազանցեն»<sup>(1)</sup> :

Բասդալ խիստ մեծ ճշմարտութիւն մը կըբացարէ աստանօր , քանզի ովկ կընայ ճանաչել բնութեան ամեն զօրութիւնները , ովկ կընայ բայցատրել թագուն և ցուցանելի զօրութեանց խորհրդաւոր կամ ոչ խորհրդաւոր ծնունդը որք տիեզերաց մէջ կըներդործեն : Այս ամեն զալմանալի իրողութիւնք որք այսօր , ժամանակաւ Սէրարիսի , իզիսի , էսկիւզապի տաճարաց խորհրդալի խորաններուն մէջ տեղի ունեցած անցքերը կըբացատրեն , և որք նախնեաց լուգուն(1) փիլիսոփայութեան հիմունքը կըկազ-

(1) Exotérique (քազուն կան ներփին) կըսուի , ըստ փիլիսոփայուրեան , այն վարդապետուրինը՝ որ զադանի է , եւ որ միայն նորա հետեւորդաց վերապանուած է : Այսպէս եր , նախնեաց ատեն , Պիւրագորի վարդապետուրինը , եւ նորերուն մէջ Ռ.ոզ—Քրուներու վարդապետուրինը : Էզօրէրիզ (ներքին) վարդապետուրինը՝ հակառակն է Էլզօրէրիզ , Exotérique , (արտաքին) վարդապետուրեան , այսինքն այն ամեն փիլիսոփայական դրութեանց կամ վարդապետուրեանց որք հրապարակաւ կըհոչակուն կամ կըհրատարակուն :

Ծնր. թ.

մէին , այս ամեն զարմանալի իրողութիւնք կը սեմ , չեն կրնար կասկածի ներքե իյնաւ՝ իրաց պատճառներն ու բանը չճանցուելուն պատրուակաւ : Ո՛չ , այն ամեն մարդու պարտաւորութիւնը՝ որ փոքր իշատէ այս կեանքի սահմանափակ հորիզոնէն անդին կրտեսնէ սոյն զօրութիւնները ստուգել և զանոնք ուսանել է :

Ի՞նչ որ ստուգապէս կայ՝ այն է թէ բանականութիւնը , հաւատքը , և աւելի ևս հաստատուն ու անհերքելի (այլ ո՛չ անարժան վայրաբաններու հետեւած) իրողութիւնք կըցցունեն մեղի՝ որ մենք յինքեանս գոյակ(1) մը ունիմք որ չիյնար ի ներքոյ ընդհանուր օրինաց՝ ընդ որս ամեն զդալի նիւթ հպատակած է : Այս բանաւոր անմահ գոյակը որ յառաջադիմութեան բղիսած ուղիին հետեւելու վիճակեալ է՝ այս կամ ուրիշ մոլորակի մը վրայ , իւր մէջը աստուածային բան մը ունի՝ որ մեր զդացումները կըբարձրացունէ և կազնուացունէ :

‘Օ ուս շաբ հրճն էտւու ևն էռաստա թէնէ .

«Մեր հոգին աստուած մ'է» կըդոչէ եւրիպիտ , անմահական քերթողը : Իսկ արդ , այս աստուածը՝ որ ի մեղէ , և որ զմեղ կըկենդանացունէ , բաւական կիմացունէ մեղի՝ որ ներկայ կեանքը չբաւէր մեր կարողութեանց . քանզի այս կեանքը սահմանափակ է մինչդեռ այն առարկաները՝ առ որս կըհպին մեր կարողութիւնք՝ անհուն են :

Հոդւց անմահութեան վարդապետութիւնը՝ որ է բանակ երկնագաւառին , և անկիւնաքար

(1) Principe.

ամեն կրօնային հաստատութեանց , երեկեան ներտրամադրութիւն մը չէ : Ամեն դարու մեծ մարդիկ հրապարակաւ կամ իրենց գրութեանց մէջ հոչակած են այս հիմնական վարդապետութեան ճշմարտութիւնը : Ալլահէ , տարօրէն բան խղճին այս ձայնը յաճախ խղդուած է . մարդկային բնութիւնը ստորնացունել կուզուի , կուզեն որ անասնոց բնութեան հաւասարի այն : Այլանդակութիւն մ'է այդ , կըսէ Պղատոն , հոգւոյ հիւանդութիւն մը , հոգւոյ յիմարութիւն մը կըյաւելում և ես , որ բուն իւր ինքնութիւնը շըճանաչէր , հիւանդութիւն՝ խորասուզեալ խաւարին անդաւնդին մէջ՝ որ իւր ծագութն ու ապագայ վիճակը կըծածկէ իրմէ :

Մարդ անմահ :

Ի՞նչ աւելի մեծ փառք այդ էակին համար՝ որ յաւիտենականութեան խել մը ատենուան միջոցի մէջ թշուառաբար ընդ քարշ կածի տիեզերաց մէկ հիւլէին վրայ : Կարելի՞ է միթէ , որ այս վայրկենիս որ կապրիմք , որ կըսիրեմք , որ կըզգամք կենաց և երջանկութեան մեր մարմայն բոլոր ծակտեաց մէջ թափանցելը , որ ամեն մեծ և գեղանի դործոց զդացումն ունիմք , կարելի՞ է միթէ կըսիմք , որ գուցէ վաղը , արարչութեան ամենէ տրուպ և թշուառական կենդանեաց ճարակ ըլլամք , և այս կաւէն ու ապականութենէ դուրս ոչինչ կենայ :

Ի՞նչ տարօրէն զաւեշտ մը պիտի ըլլար այն ատեն արարչագործութիւնը : Ի՞նչ , մենք , ապագայ մասնդ մեր մարմինը կրծելու վիճակուող որդեղու , անմահութեան դաղափարն ու

Նենամք, և այս անմահութիւնը՝ լոկ սնուռի յոյն մը, անպատեհ ցնորդք մը ըլլայ: Սէր, գիտութիւն, առաքինութիւնք, ընտանեկան կապակցութիւնք դադարի՞ք պիտի գերեզմանի մը առջեւ:

Ոչ, մարդկային հոգին կըմնայ, կըմնայ իւր ամեն կարողութիւններով: Հոգին՝ վայրկենապէս մսուտ և կորնչական կամ աւելի ևս, այսքան զմեղ շողոքորթող սոյն հանդերձով (մարմին) հագուած, որոյ սակա յաճախ կըմունամք մեր երկնային ծագումը, հոգին կըսեմք կրնայ նաև շատ պայմաններով յարաբերութեան մասնել, երկրէս դուրս, իւր կարողութիւններն ի կիր արկանող հոգւոյ մը հետ :

Մեծանուն Քանդ կըսէ մեղ թէ օօր մը պիտի դայ՝ որ պիտի ցցունէ թէ մարդկային հոգին՝ այս կեանքէս սկսեալ անձուկ հաւասարութիւնը մը կապրի անաղական հոգւոց աշխարհին անդրս երկրային բնութեան հետ, թէ այդ աշխարհը կըսերգործէ մերինին վրայ, և խորին ներշնչութիւններ կըհաղորդէ անոր՝ առ որս ստէպ մարդըս գիտակցութիւն չունի”:

Պրիեր տը Պօամնն յիմարաբոյժ(1) գիտնականը, որ շատ լաւ զննած է ցնորից և ամեն կարելիութիւն ունեցող ջղային դրութեանց պարագայները, կըխորհի թէ կան արկածներ՝ որ հասարակ օրէնքներէ յառաջ գալ կըթուին: Յետոյ կըյաւելու: Մարդուս գոյութեան համար, քիմիական բաղադրութիւններէ զատ՝ ուրիշ բան ու հարկաւոր է, և մինչև հիմա, քիմիագէտի մը ծորելի կամ անգայտացուցիչ որևէ գործիք

(1)Ալիոնիս.

մը՝ չէ կրցած հոգերանական արդիւնքները լուսնել: Հզօրները, որոց համար մարդիկ մեքենաներ և գիպուածք ալ սատրիջի բարիներ են, գիտունները, որք մնլորակի մը կամ՝ ֆիզիաբանական օրէնքի մը գիւտէն անդին ոչինչ կըտեսնեն, երջանիկները՝ որք միմիան երկրային վայելումները կըճանաւչեն, կրնան անտեսանելի աշխարհը՝ եղջերուաքաղներու (ցն-ց) երկիրն արտասահմանել: հազարաւոր տակերջանիկներ պիտի ըլլան հօն միշտ, որք իրենց ցաւոց վախճանը լաւագոյն աշխարհի մը մէջ պիտի տեսնեն”:

Այս մեծամեծ գիպուածք՝ որ հասարակ օրէններէ ծագիլ կըթ ուին, որոց վրայ կըխօսի հռչակաւոր յիմարբոյժը, անդրերկրոյին էակներէ բղիսող ստոյդ յայտնութեանց կըվելարերին:

Այս ճաւագայթաւոր և լուսապայծառ էակները, հոգի և մարմին որպէս մենք, այլաւելի մաքուր ու նուրբ հոգի և նուազ կարծր ու պինդ մարմին, յայտնած են զինքեանս ամեն ժամանակ և ամեն ազդաց մէջ :

Սուրբ գրեանք, և անսուրբ մատեանք լի են նմանօրինակ եղելութիւններով, զորս մերօրեայ գիտութիւնը կամ փիզիսոփայութիւնը ի զուր կըփորձեն ձանակել կամ արգահատիլ նոյա վրայ, վամնղի ոչինչ կըհասկնան անոնց վրայով, սակայն քանի որ խիստ երկար պիտ: ըլլայ այժմ այսպիսի ընդարձակ և պարտ է ըստ լ, այսպիսի գժուար նիւթի մը վրայ ճառել, թող ներուի մեղ վերջացունելէ առաջ կանդ առնուլ ազդաց մեծագոյնին և վսեմագոյնին առջեւ, այն Յունիաստանին՝ որ զաշխարհ լուսաւորեց՝ արհեստ-

Ներն ու գիտութիւնները իրենց ամենաբարձր  
կատարելութեան հասցունելով։

Գ.

Այժմ անցնիմք նախնի գլխաւոր փիլիսոփաւ  
մից տեսութեան, այն միակ նպատակաւ որ ցը-  
ցունեմք մեր ընթերցողաց թէ բոլոր այս երկեւ-  
մի գլուխները, Սոկրատի նման, կըհաւատային  
հանդերձեալ կեանքի մը և անդրշիրիմեան  
յայտնութեանց։

Ահաւասիկ Արիստոտելի իւր գիզիքին մէջ ըսածը։  
«Աներենոյթ էակները՝ բոլոր նիւթաւոր էա-  
կաց նման գոյացական են»։ Յիշ. Դ 2—3 Յե-  
տոյ կըյաւելու «Այս քայլ քայլութեան ձաւուած ալլ՝ օս Յեւ»։

Բնութիւնը աստուածային(1) չէ, այլ դիւային  
(2) այսինքն թէ լի է բներով, «Գիներով»։ Յայտնի է  
որ ձաւան, ձական կամ ձաբան (յունարէն) բառը  
ձաւ ուսանիլ, ճանաչել, կամ ձաւ գասաւորել  
բայխել և այլն բառէն ծնած է։

Ստուգիւ թափառական ոգիք իրենց նիւթա-  
կան և ոգեկան ձիքերը կըհեղուն։

Աւելի հեռուն կըյաւելու նաև «Անտեսանելի  
էակները մարմններ ունին, այլ խիստ նուրբ և  
եթերային»։

Ըստ Տիօֆէն Լաէրսի—Ե. 56—Ստոյիկեանք  
և միւնոյն կարծիքն ունէին,

Պահ շաք ու ուսուն սճբա էտու,

Պլատոն :—«Եւյս անտեսանելի էակները՝ նիւթ-  
ական աշխարհի ստեղծումէն առաջ գոյացած»

(1) Divine.

(2) Démoulaque.

Ին—Օրէնք, 896 :

Ոգիք զմարդ կուղղեն յաճախ, իրը պահա-  
պան ոգի նորա ամեն գործողութեանց մէջ,  
վկայ Սոկրատի ոգին :—Զատ. Եր. 31—40 :

Պէտք է որ մարդարէն և բանաստեղծը գե-  
րագոյն վիճակի մը մէջ անցնին՝ ուր իրենց մոտա-  
ւորական հորիզոնը ընդարձակած է գերբնական  
լուսոյ միջոցաւ։

Խօսակցութիւն իոյի և Մէնոնի :

«Փիլիսոփայութիւնը նոյնպէս ներշնչութեան  
գործ է . որուն օգնութեամբ մարդ՝ իւր գի-  
տակցութեան, առաջնորդու, միջոցաւ՝ անտեսանելի  
էակաց դերբնական աշխարհին հետ յարաբե-  
րութեան կըմտնէ»։

«Նախատեսները(1) (մարդարէք) չեն՝ որ կըխօ-  
սին, այլ կստուած է որ կըխօսի ի նոսա»։

Թաղէն :—Տիեզերք լի է աստուածներով վանքու-  
թեան :—Արիստ. աք Անիմա 1—5 :

Աւբէրով :—Բայս այս փիլիսոփային, ոգեկան  
գորութիւնք զաշխարհ կըշարժեն :—Գարմինա  
Ե. 11—15 : Տպ. Սթիւրց 13 և այլն :

Հերակլիֆ :—Տիեսանելի ախմարհը լի է դեկրով  
և ոգիներով։ Հոգին՝ մարմնոյն մէջ օտարականի  
կամ հիւրանոցը եղող ճամբորդի մը պէս կը-  
բնակի :—Պիլուտ 76 :

Հեղէն :—Բարի ոգիք կըհսկեն մարդոց վրայ  
—121 և այլն :

Պիլատուր :—Ոկիք՝ թագուն իրերը կըծանու-  
ցանեն մարդոց և ապագային կըկանիսանեն :—  
Տիու. Լա. լ. 38 ։

(1)Voyant.

Հոդին՝ մարմարին մէջ ծածկուած է դադաղի կամ գերեզմանի մը մէջ ծածկուածի նման : — Փիլ. կղէմ—Աղէկա. Գ. 433 :

Ներշնչութիւնը՝ ոգիներուն մէկ թելադրութիւնն է, որք կըյայտնեն մեզի ապագայն և ծածուկ իրերը : — Տիոժ. Լա. Ը. 20 :

Ֆր. կլու : — Պատի դադրիս մահկանացու ըլլալէ, եթէ մարմինդ ձգելէդ ետև դէպի եթերին ազատ ասպարէզն երթաւ . անմահ և անեղծանելի աստուած մը պիտի ըլլաս :

Մեր այս երկրային աւարը ձգելէ ետև աստուածներ պիտի ըլլամք, քանդի անմահ հոգիներ կըրնակին մեր մէջ : — Սան. Տպ. Սիլվ. եր. 97 :

Հոմերոս : — Նախատեսք, մարդարէք՝ կոշեալք ներկայացուցիչք Աստուածոյ : (Կոպրիոն) Առաջնութեան ծանուածն : Խոր թագավորութիւնը անուածուած է անուածուած : — Ադրասական 1-200, 201, 347, ԺԵ, 112, ԻԲ, 346 :

Պիւթագոր, Պյատոն, Պրոկլիս եթերային մարմնոյ էութիւնն ընդունեցին, կըհաւատային թէ բոլոր աստուածները եթերային մարմիններ ունին : Հոմերոս էօծուածու կըկոչէ զայն, որ է ձգուածու, չփուած : — Եղիական, Ե. 857 :

Երիտասարդութեան ծաղիկը անդադար կըփայի աւգունօր, քանզի եթէ իւր արտաքին ձեր մարդկային է, իւր գոյութիւնը՝ մեր նիւթեղէն մարմինը՝ ազմող միսէն և ոսկրէն գերագոյն բնութիւնն մ'է : — Եղիական Ժ. 353 :

Սուրբն Պաղոս (Առաքեալ) ևս կըսէ մեզի :

Մեր կենդանական և եղծանելի մարմինը անհետ պիտի ըլլայ օր մը՝ անեղծանելի մաւ մնայ մը տեղի աալու համար՝ զոր Ա. Գիրքը հոգինեն հար-

ժն կըկոչէ : — Պօղ. Առաք. Ա. կորնթ. Ժ. 14 :

Անաքսակորաս և Հոմերոս հաւասարապէս կը հաւատան որ ներշնչութիւնը ոգիներ և աստուածներու (Յօնուստու...) դործն է :

Ս. Մատթէոս՝ Քըլիստոսի իւր աշակերտաց ըրած սախոսքը կըպատմէ :

«Դուք չէք որ կըխօսիք, այլ ձեր Հօրը հոգին է որ կըխօսի ի ձեզ» : — Մատթէ. Ժ. 20 :

Եղիկի-բռու : — Բոլոր աստուածները մարդկային ձեւ մը ունին . բանականութիւնը միայն կրնայ նշմարել զանոնք իրենց տեսիլը կամ կաղապարը կազմող մասանց նրբութեան պատճառաւ : — Պիւթարգ. գիրք Ա. Գ. 27 :

Եղիկի-բռու : — Մենք բնաւ մինակ չեմք : Աստուած և մեր հրեշտակը մեզի հետ են, և զմեզ տեսնելու համար լցոյի կարօտութիւն չունին : Արիս. Ա. 14 :

Պէտարգու : — Այն գոյութիւնք որք յերկինս են և ի գժուսս հաւասար յարաբերութիւն մը ունին : — Իղիս և Օղիրիս, Բ., Եր. 378 :

Այս առաքինի հոգիք՝ մահկանացուաց պահապաններն են, Եր. 344 :

Ոգիները՝ յերկինս կըտանին մահկանացուաց մաղթանքն ու աղօթքը, և կիմացունեն անոնց աստուածոց պատգամներն ու բարիքը Եր. 344 :

Օրիչէն : — Հոդին, մահուընէ ետև, եթերային մարմին մը պիտի զգենու՝ որ իւր երկրային մարմնոյն կընմանի : Ե. Եր. 85 :

Բոլոր ողիք եթերային մարմինով մը կըըջաւ պատին՝ Երբ պէտք ունենան : Ա. Եր. 194 :

Ահաւասիկ յունական տապանագիր մը՝ որ

կապացուցանէ թէ որքան կը հաւատային նախ  
նիք՝ հանդերձեալ կնանքի մը :

և ըկիրն իւր ծոցին մէջ կը պահէ այս մարմիս  
նը՝ որ Պղատոնին է, այլ իւր հոգին երջանիկ-  
ներու վերապահէ ալ իսպաղ և յաւիտենական  
կեանք մը կը վոյելէ՞՝ իադօպէ ծաղկաքաղք (1)  
Յունինք: Եր. 324:

Ահաւասիկ ուրիշ մ'ալ, որ Եփեսոսի մէջ  
դժուռած է: Յուն մեռեալը կը իսոսի,

Նուա ծ' հրան ներօն ծօքոն օնք 'Աշքոնտօց.

«Բնակիմ՝ ի բնակարանս դիւցաղոնց՝ այլ ոչ  
ի գժոխո՞»:

Այս քանի մը վկայութիւնք քաւական են կար-  
ծեմ համոզել՝ որ գրեթէ բոլոր մեծ մարդեկ  
ի նախնիս՝ երեք կամկած շունէին մեր մէջ դո-  
յութիւն ունեցող իմացական էակի մը վրայ,  
որ կեայ քան զմարմին (Survivre au corps) և  
կարող է, ընդ ստոյդ պարմահօք, յարաբերու-  
թեան մանել յափառակիշներու (2) և նախատես  
ներու հետ: Այժմու դիմականաց և փիլիսո-  
փայից մեծ մաս մը ևս՝ միւնքին կարծիքն ունի  
այս խնդրոյն վրայ:

— Լոյպից: — Շատ տեսակ արարածներ կան  
մեր վերել, որոնցմէ չկան մէր ներքեւ:

Կենդանին (3) մինչեւ իսպառ մանի-թ (4) հրեշ-  
տակը մարմնոյ մը կապակից է (ճշապօլծիք) (5)

(1) Anthologie.

(2) Extatique.

(3) Vivant.

(4) Monade.

(5) Monadologie.

Չըկայ երբէք բանաւոր արարած՝ առանց  
դործարանաւոր մարմնոյ մը, և չըկայ երբէք  
ոգի՝ որ իսպառ նիւթէ բաժանեալ ըլլայ: (Աս-  
տածածիոսո-նի-ն(1), եր. 11. 124.)

Կընդունիմ՝ նախնեաց և բանականութեան  
հետ միասին՝ որ հրեշտակը և բանականութիւնք  
և կարծր մարմնէն բաժանեալ հոգիք՝ միշտ  
նուրբ մարմններ ունին, թէև նոյն իսկ դոքա  
անմարմին ըլլան: (Թուղթի մէջ Հայպնիցի և  
Քէրքի (Clarke) եր. 771.)

Ալպէր: — Զմարդ ուսանելու համար հարկ է  
հոգւոյն մէջ վնառել զանի, և ոչ թէ նորա  
մարմնեղէն շրջապատին մէջ:

Պարիելիմ լլենի-իլլ: — Հոգին՝ անասունի և  
հրեշտակի մէջտեղ իրր տեսակ մը միջակէտ հաս-  
տատուած է, անասունին գդայութիւնքը հրեշ-  
տակին որոշ գաղափարաց կը կցէ:

Հանրի Մ-րէն: — Չըկինար ուրացուիլ արտա-  
քին էակաց՝ ներշնչելոյն վրայ ըրած ներգոր-  
ծութիւնը: Խիստ յարմեօրէն նախախնամական  
ներշնչութեանց մէջ մարդէս ծնած մոլորու-  
թիւնք՝ Աստուծմէ ծագած ճշմարտութեան հետ  
կը խառնուին: Անսխալ էակը ոչ ումեք կը հա-  
ղորդէ իւր անսխալութիւնը: (Պարմո-նի-ն Ֆրան-  
-այի յօթ ժան արք Ա.՝)

Տօնիօր Պ-րէնը: — Հոգին՝ անհրաժեշտ է դոր-  
ծարանաւորութեան տեսութեան մէջ, նա՝ իշ-  
խող էակն է անդ: (Աստածութ. իլլ. ՀՀ Երան-ի. Եր.

Լօք (Locke): — Համազուած եմք՝ որ շատ տե-  
սակ արարածներ կան մեր վերել: որոցմէ չկան  
մեր ներքեւ, վասնզի մենք աստիճանաբար շատ

(1) Théodicée.

աւելի հեռացած եմք Աստուծոյ անվախճան է։  
ութեան կատարելութենէն՝ քան ստորնագոյն  
վիճակն արարածի :

Վ. Կըէիօթի :—Հոգւոյ մասին՝ կրզդամ որ գոյ  
է նա, և միտում չունիմ ուրանալու մեռելոց՝  
Ոգւոց հետի հաղորդակցութիւնը։

(Lettres to a Candid inquierer on animal magnetism.)

Պապինէ :—Բնացանցութիւնը բնդնշմարել  
կուտայ մեզի ուրիշ էակաց կարելիութիւնը,  
ուրիշ արարածներ՝ որք չունին բնաւ իբր հիմն,  
(ինչպէս մենք) նիւթական էութիւնը անջրապետը  
և ժամանակը։ կայ ուրեմն ուրիշ կարելի տիեզերք։ Ժողովական պէտքան 4 Սեպտ. 1861։)

Ալեք. Լըմէն։ — Նիւթը կրկուուի, շարժումը  
կըշափուի, խօրհուրդն ու ճշմարտութիւնը՝ որք  
էական հիմունք են կրխուսին չափէն և կշռէն։  
(Ոգէիսուն-թիւն հ.գ.-յ.)

Գլու Պէրնոր :— Իմացականութիւնն իսկ, որոյ  
երկոյթները՝ կենաց ամենաբարձր արտայայտ-  
ութիւնները կընկարագրեն, կենդանի (նվազն)  
էակներէն արտաքս գոյ է։ (Նիւրագիր ի վերաց-  
աշադրիմ-թիւն ընդհանուր բնախօս-թիւն։)

Քրօմուել Ֆ. Վ. Ր. Անդամ թագաւորական  
ընկերութեան Լոնտօնի :— Ո՛չ հին և ո՛չ նոր աշ-  
խահի մէջ չեմ տեսած իմաստուն մարդ մը՝ որ  
Հոգեկան զօրութենէ (1) յառաջ եկած երկոյթ-  
ները խնամով զննելէ ետք։ ով եկան ենթա-  
գրութեան համազուած շըլլայ։ (Թուղթ առ Պ. Վ.  
Քըրոսան։)

Վ. Քըրոս, Անդամ թագ. ընկե. Լոնտօնի :—  
Ոգեկան երկոյթից էական իրողութեան զրեթէ

(1) Forces psychiques.

Վեց անգամ փորձելէս, և զանոնք մանրակրկիտ  
կերպով քննելէս (առ որ յտջողակ եմ) ետև  
համոզուեցայ (Գու-արթը, Ճո-րել. . . եր, 340<sup>ր</sup>)

Ե. Նորէն, Անդամ էնսթիթիւժի :—Մարմինը  
ամբողջապէս, մինչև իւր ամենայետին հիւլէնե-  
րը, հոգիին գործիքն է։ Հոգին նախագոյ է  
ամեն նիւթային գործարանական կազմութենէ։

Ճօրծ Սիւանին, Անդամ Լոնտօնի՝ թժշկաց և վի-  
րաբուժից թագա ու պարոցին։ — Ոգեկանութիւ-  
նը՝ երբէք բնութեան օրէնքներէն դուրս չէ,  
ոչ ալ անոնց հակառակ. բանն այն է թէ հա-  
սարակօրէն ճանաչուած իրողութիւններէն ու-  
րիշ և աւելի զօրաւոր իրողութիւնք ի լոյս բեր-  
ուին, և ոգեբանական մատեանին և մէջ արձա-  
նագրուած օրէնքներէն գերազանց եղածներն՝  
ակներեւ ի յայտ ածուին։

Ոգեբանութիւնը կրյայտնէ որ մարդուս նիւ-  
թեղէն մասը՝ բուն իսկ մարդը չէ, այլ ըսկ իրեն  
շրջապատ պահարանը՝ որուն ներքեւ ինքնինքն  
այս վիճակիս մէջ կըցցունէ, և որ հետևաբար,  
բոլոր առողջ վիճակիայութեան էական հիմք  
ոգին է։ (The claims of modern Spiritualism upon  
public attention.)

Վիրաւունք արդի ոգեբանութեան առ ի յու-  
շագրութիւն հասարակաց։ ճառ խօսեցեալ ի  
դահիմ Քէվընտիչի, ի Լանաօն, կիրակի երեկոյ,  
18 Սպիրիտ 1873։

Այս բոլոր վկայութիւններէն ետև, իրաւունք  
ունիմք մենք մեզի հարցուելու թէ հոգեկան  
զօրութեանց միջացաւ ձեռք բերուած երևոյթ-  
ները՝ ճշմարիտ են արդեօք, և թէ եթեբային  
բնակիչք գոյ են արդեօք, թէ ոչ։


Ստոյդ է որ այսօր՝ ամեն երկրի միջիոնաւոր  
մարդոց կողմանէ եղած փորձերը, որոց մէջ ա-  
ռաջին կարգի գիտնականներ կան, կապացու-  
ցանեն որ տարօրէն իրողութիւնք տեղի կունե-  
նան մարդուս կամքէն դուրս : Այս տարադէպ  
իրողութիւնները որք Փիզիդին ճանաչած շատ  
որէնքները վեր ի վայր կըշրջին, կարելի եղածին  
չափ մանրաքնին կերպով ուսած են քանի մը  
եւրոպացի հռչակաւորք, որոց փորձերուն ար-  
դիւնքն հետևեալն է :

Մարդէն զատ՝ բանական էակներ դոյութիւն  
ունին ամեզերաց մէջ : Այս էակաց՝ երկրիս  
բնակչաց հետ հազորդակցելու համար բնաւ  
անկարելիութիւն մը չըկայ :

Ահաւասիկ մերօրեայ գիտնականաց շատերը  
ևս հին Յունաստանի գիտնոց և վիրիսովայից  
նման համոզուած են անտեսանելի աշխարհին դո-  
յութեան : Սոկրատ, Պղատոն, Արիստոտ և այլն,  
իրենց բանականութեան տէրն էին արդեօք  
թէ ոչ ուղեղնին հիւանդ էր : Պատահիսանը ըս-  
տուգիւ տագնապայի է, մանաւանդ երբ այս  
հարցումը արդի գիտնականաց համար ըլլուի :

Սոյն առեղծուածը լուծելու՝ մեր այս անկա-  
րողութեան մէջ գտնուած ատեն կամաւ կըդի-  
մեմք հետևեալ առածին . այսուգուն Տը և յիմար  
Տը ներկայ էն . իմաստունը կըլըէ, կըլուշէ, և կըչճ-է .  
յիմարը կըճ-է՝ : Եթէ մերօրեայ մէկ քանի գիտ-  
նականաց կամքին համեմատ, վայրիկ մը այնպէս  
կարծեմք՝ թէ Գրիստոս և Սոկրատ նոյնպէս ա-  
մեն մեծ մարդիկ խենդ էին, հարկ կըլլայ այն  
ատեն որ ինքինքնիս հարցաւնեմք՝ թէ ես ի՞նչ  
եմ ուրեմն . . . :

6075



P. M.  
6026